

**ԱՌԱՐԿԱՑԱԿԱՆ**  
**ԽՈՐՀՐԴԱՆՇԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ. ԶԱՐԵՀ**  
**ԽՐԱԽՈՒՆԻՆ՝ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ**  
(Խորհրդանշների Նորագոյն Համակարգի  
Կէսպարեայ Հանգրուանին)

ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ  
spyurksd@netsys.am

1915ի Մեծ Եղեռնը կասեցրեց արեւմտահայ գրի մշակների քաղաքամայր իսթանպուլում «...գրեթե առասպելական դիմագծութիւն»<sup>1</sup> պարզած արեւմտահայ գրականութեան ընթացքը: 1915-1923՝ հայաշատ քաղաքը նկատելիօրէն կորցրեց իր հայ բնակիչներին:

Զինադադարից յետոյ՝ 1918-1922ին, արեւմտահայ գրական կեանքը կարծես նորից կենդանութեան նշաններ ցոյց տուեց. փախուստից ու աքսորից վերադարձան Կոստան Զարեանը (1885-1969), Վահան Թէքէ-եանը (1878-1945), Շահան Պէրպէրեանը (1891-1956), Յակոբ Օշականը (1883-1948), Երուանդ Օտեանը (1869-1926), շատ կարճ շրջան հրատարակուեց Բարժրագանքը<sup>2</sup>, լոյս տեսան վերապրոդ գրողների գործերը, օրինակ՝ Օշականի Խոնարհներ (1921), Խորհուրդներու Մեհեանը (1922) պատմուածքների ժողովածուները: Հրապարակ իջաւ դարասկզբի արեւմտահայ խոշորագոյն բանաստեղծ Դանիէլ Վարուժանի (1884-1915) Հացին Երգը յետմահու ժողովածուն (1921), սակայն գրական նոր շրջադարձեր այլեւս չարձանադրուեցին:

1923ին քեմալական շարժման հետեւանքով այս անգամ ընդերկար լուեց Պոլսոյ գրական ձայնը: Ճիշդ է, Մատթէոս Զարիֆեանը (1894-1924) հրատարակեց իր Տրտմութեան Եւ Խաղաղութեան Երգեր (1921), մէկ տարի անց՝ Կեանքի Ու Մահուան Երգեր քերթողագրքերը, սակայն նա, ըստ էութեան, բանաստեղծական նոր բարձունքներ չնուածեց. պարզապէս լաւագոյն միջնորդ օղակ դարձաւ նախաեղեռնեան եւ 1922ից յետոյ հրապարակ իջած գրական սերունդների համար:

Այս շրջանում որոշ գրողներ եւ մտաւորականներ փորձեցին շունչ հաղորդել գրական ոստանին, սակայն իսթանպուլը չուրջ քառորդ դար (1923-1940ականներ) «ոչ եւս է իրրեւ Հայ մշակութային կեղրոն, այլ խոպան մը՝ ուր տեղ տեղ կանանչութիւններ կ'ընձիւին հին սերմերէ, վատոյժ եւ անօպյն»<sup>3</sup>, ինչպէս նշել է արձակագիր Վարդան Կոմիկեանը (1915-1998): Վերջինս յայտնի է արձակ երկու ժողովածուներով Բարի Եկար, Մէր... (1958) եւ Համբիշի Հատիկներ (1993):

Գրամշակութային հորիզոնում երեւացող այս «կանանչութիւններ»ը՝ Յակոբ Մնձուրի (Տեմիրճեան, 1886-1978), Գուրգէն Թրենց (Թուրսարգիսեան, 1888-1972), Մկրտիչ Հաճեան (1915-1985), խոշորագոյն լեզուաբան եւ թուրքական հանրագիտարանի գլխաւոր խմբագիր Յակոբ Մարթայեան (1895-1979), Բագարատ Թեւեան (1893-1967), Եղուարդ Սիմքէշեան (1906-1979), Արեգ Տիրազան (Օննիկ Պասմանեան, 1902-1987) մնում էին հին աւանդների ծիրում, իսկ նոր աշխարհի պայմաններում այս գրական «բեռ»ով դժուար էր քննութիւն բռնել: Այս շրջանում գրեթէ «աննկատ» Մնձուրին դեռ լիածայն չէր հնչում:

Գրական ամլութեան պատճառներից մէկը թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների հանդէպ աւանդոյթ դարձած հալածական քաղաքականութիւնն էր՝ ծանօթ հին ձեռագրով:

Այս մասին ահա թէ ինչ է գրում Եղիշէ Չարենցը (Առղոմոնեան, 1897-1937) 1925 Յունուարին Ալեքսանդր Միասնիկեանին (1886-1925) իսթանպուլից յղած նամակում. «...Եւ զարմանալի չէ, որ այսպիսի մի մքնոլորտում հայ գաղութը կորցրել է հասարակական կազմակերպութիւն լինելու ամենատարրական ատրիբուտներն անգամ. ոչ ժողով, ոչ դասախոսութիւն, կուսակցական կազմակերպութիւններ ունենալու մասին աւելորդ է խօսել... Ես այսեղ հանդիպեցի մի շարք ‘նտարրականների’ հետ. խեղճ, ծեծուած, ստուերային գոյութիւններ են դրանք, որոնց աշքերում սարսափն ու քծնութիւնը պապում են ու հայցում, հայցում հայցում...»<sup>4</sup>:

Լոգանի Դաշնագրով (1923) թուրքիան որոշ զիջումների գնաց եւ մշակութային փոքր արտօնութիւններ ապահովեց հայերի կեանքում: 1940ականների Բ. կէսին վերստեղծուեցին խայեան, Կեդրոնական եւ Միիթթարեան վարժարանների սանուց միութիւնները, որոնք, իրենց շուրջը համախմբելով երիտասարդ ուժերի, կարեւոր նշանակութիւն ձեռք բերեցին արթնացող գրական կեանքի կազմակերպման գործում:

1959ին, Զարեհ Խրախունին (Արթօ Ճիւմպիւշեան, ծն. 1926) Վարդերես Գարակէօզեանի (ծն. 1938) թօ հանդէսում լոյս ընծայած «Մայր Գիծը» յօղուածում առաջինը նկատեց գրական շարժմանը յատուկ ուրուագծեր եւ անմիջապէս տուեց բնորոշում՝ առարկաների եւ իրերի ներքին խորհրդանիշների խաղարկման պայմանական արուեստ՝ նոր խորհրդանշանների շաղախով (առարկայական խորհրդանշապաշտութիւն, symbolisme obiectif), եւ յայտնաբերեց, որ շարժումը, ըստ էութեան, գալիս է Վարուժանից, Թէքէեանից, Զարիֆեանից եւ «ուղղակի կը կազմէ բարեշրջումի շղթային վերջին օղակը»<sup>5</sup>:

Պոլսահայ գրական նոր շարժումը հրապարակ իջաւ այն ժամանակ, երբ Սփիւռքում իրենց ամբագրել էին նրա ակունքներում կանգնած գրական զոյգ շարժումներ՝ Կարօտի գրականութիւնը, որի առաջնորդն էր Համաստեղը (Համբարձում Կելէնեան, 1895-1966), եւ սրան իրրեւ հա-

կադարձութիւն հանդէս եկած Նահանջի գրականութիւնը՝ Շահան Շահնուրի (Շահնուր Քերեսթէնեան, 1903-1974) գլխաւորութեամբ:

Երբ այսօր հայեացք ենք նետում Սփիւռքում գրական այս նոր շարժումի ընթացքներին, գիտակցում ենք, որ թէեւ ազգային բովանդակութեամբ ու «Փիչ նը տարրեր» գեղարուեստական առաջադրութիւններով այն չէր տեղաւորւում նախորդ գեղագիտական կաղապարների մէջ, բայց լսելի ու ընկալելի էր Սփիւռքի տարրեր միջօրէականներում:

Գրական «Նորեկներ»ի հաւատամքը տարրեր էր նախորդների՝ բանաստեղծութեան արժէքը չափի ու յանդի պարտադրանքի մէջ տեսնելու մտայնութիւնից: Հրաժարուելով քերթուածի կազմութեան աւանդական սկզբունքներից՝ Խրախունին, Զահրատը (Զարեհ Եալտրզճեան, 1924-2007) փորձում էին դուրս գալ «պերճաշուք», ցցուն բառերի հանդէսից եւ բանաստեղծութեան դաշտ բերել առօրեան «լեցնող» մարդկանց, առտնին փիլիսոփայութեան եզրերը՝ ոգեկոչելով, հիւսելով ազատութեան, կամքի՝ փոքր-ինչ անտես մեկնակէտերը՝ յաճախ նաեւ իւրացուած եւրոպական մտածողութեան աւագանից:

Այս գրական որակների ձեւաւորման մասին խօսելիս անհնար է Մրջանցել երկու անուն՝ Կարպիս Ճանճիկեան (1920-1946) եւ Հայկազուն Գալուստեան (1920-1985), որոնք էապէս ուղղորդեցին նոր սերնդի հայեացքը դէպի գորշ կեանքի գեղարուեստական վերացարկումները: Նրանք դեռեւս 1942ին թրքերէն լեզուով հրատարակեցին Պալքար գրքոյկը՝ միաժամանակ աշխատակցելով թուրք գրող Օրհան Վելիի (1914-1950) գերիրապաշտ Եափրաք թերթին, որը, ինչպէս յայտնի է, առանձնանում է նորարարական կեցուածքով: Նրանք Օքթայ Ռըֆաթի (1914-1988) եւ Մելին Զեւդէթ Անդայի (1915-2002) հետ էապէս փոխեցին թուրք ժամանակակից բանաստեղծութեան դիմագիծը՝ շրջելով դէպի առօրէ ական ճշմարիտ յածումներ:

Ճանճիկեանի եւ Գալուստեանի գրական գործունէութիւնը շարժման չվերածուեց. առաջինը մահացաւ ընդամէնը 26 տարեկանում, նրա բանաստեղծութիւնների ժողովածուն՝ Օրէ Օր, լոյս տեսաւ յետմահու միայն՝ 1950ին, իսկ երկրորդը յետագային՝ 1965ին, փոխադրուեց Հայաստան եւ գրական դաշտում չերեւաց:

Նկատենք, որ նրանց յաջողուեց պոլսահայ նորագոյն բանաստեղծութեան մէջ «կայծ քոնկելի». ինչպէս Մարմարա օրաթերթի խմբագրապետ Ռոպէր Հատտէնեանն (ծն. 1926) է ընդգծում՝ «...ճանճիկեանով բան մը փոխուած էր իսրանպուլահայ գրականութեան, մանաւանդ բանաստեղծութեան մէջ»<sup>6</sup>:

Առարկայական խորհրդանշապաշտութեան՝ իբրեւ գրական ուղղութեան էութիւնը բխում էր կամքի եւ ազատութեան խորհուրդներից, որոնց սկզբունքները դաւանում էր Փրանսիացի մեծ իմաստասէր Անրի Բերգսոնը (1859-1941): Այդ սկզբունքները յետագայում վճիտացան

Խրախունու երգարուեստում: Հետաքրքիրն այն էր, որ շարժման համակիրները նիւթի բացայալում ճանապարհին գեղարուեստական ճշմարտութիւնները փորձում էին երեւան հանել ամէնից «անրանաստեղծական» թուացող առարկաների ընտրութեամբ, ինչպէս ասենք Խրախունու մօտ «աղամանը», «ծխամորճը», «ափսէն», «աքլորը», «սաւառնակը» եւն: Քերթուածի «անշքացման» արդիական «պահանջը» իւրովի էր ձեւակերպւում արեւելահայ իրականութեան մէջ. «Մայր Գծ»ից մի տասնամեակ անց Պարոյր Սեւակը (1924-1971)՝ «ինչը, ինչպէս-ը եւ Որպէս-ը» յօդուածում՝ (1970) առանց ծանօթ լինելու Խրախունու տեսարանական զինանոցին պնդում է. «...Անկշիո ու անարժեք բառերի կոյտն է, որ տարիներ շարունակ համարուել է բանաստեղծական, սպանելով ճիշտ ու ճշմարիտ բանաստեղծութիւնը եւ խցելով բանաստեղծութեան ընկալման ոնկերն ու ակունքները: 'Անրանաստեղծական բանաստեղծութեան' իմ պահանջը, այսպիսով, այլ բան չէ, բան ճշմարիտ բանաստեղծութեան պաշտպանութիւն՝ ընդդեմ փուշ ու ճոճուն, զանգրահեր ու ուռուցիկ բառերի ոտանաւորչութեան»<sup>7</sup>:

Խրախունու պատկերային ենթակառոյցների առնչութեամբ՝ շեշտենք մի օրինաչափութիւն, որը ժամանակին նկատել է հայրենի գրականագէտ Սուրէն Դանիէլեանը (ծն. 1948). «Որքան 'առարկան' առտնին է, 'գէշ', այնքան օրանում է գեղագէտի երեւակայութիւնը, այնքան մեծանում է գեղարուեստական յայտնութեան ակնկալութիւնը»<sup>8</sup>: Դա իսկապէս այդպէս է. ինչքան առարկան բանաստեղծութեան տողերի ներթաքոյց իմաստների յայտնաբերման ճանապարհին հեռանում է իր բուն նշանակութիւնից, այնքան քերթուածը շահում է գեղագիտական ընկալման, իմացական խորութեան առումով:

Պատմականութեան տեսակէտից հետաքրքիր է, որ այս նոր քերթողութիւնը միարժէք ծափահարութիւնների շարժանացաւ սփիւռքահայ շրջանակներում. հալէպահայ Թորոս Թորանեանի (ծն. 1928) գիպուկ հայեցքով «...մշակուեցաւ զրականութիւն մը, քիչ մը դասական ձեւերէ հեռու, որուն խորք աշքով նայեցան դասականութեան պահակները»<sup>9</sup>: Բանաստեղծական այս եղանակի ընդդիմականութիւնը ոմանք գտնում էին, որ այն անպայմանօրէն կապ ունէր թրքական գրականութեան մէջ ծաւալուող առօրէական շարժման հետ, գտնում էր նրա ազդեցութեան ոլորտում: Իրականում աւանդոյթի արմատը պէտք էր որոնել եւրոպական՝ յատկապէս ֆրանսիական գրականութեան ակունքներում, որ զալիս էր Պոլ Էլուարից (1895-1952), Անդրէ Բրետոնից (1896-1966), Լուի Արագոնից (1897-1982), իսկ թրքական շրջանակներում «հոսում էր» Օրհան Վելիի հունով: Հայ գրական միջավայրի վրայ ազդեցութիւնների առումով, թուրք գրականութիւնը, պարզապէս ակամայ միջնորդի դեր էր ստանձնում ելնելով միջավայրի հանգամանքից:

«Դժգոհութիւնների» առումով առաջինը թերեւս Յակոբ Մարթայ-  
եանն էր, որ ուղիղ կէս դար առաջ հենց այս դիրքերից առարկաների ու  
իրերի խտութեան այլարանական ենթախորքերի համակարգումը դի-  
տեց իրեւ «նորատարազ քերպողութիւն»<sup>10</sup>: «Միշտ յոկուած մարմար-  
իոններու վրայէն»<sup>11</sup> քայլող, քերթողութեան դասական ձեւերին փա-  
րած բանաստեղծուհի Սիրվարդ Կիւլպենկեան-Գունտաքճեանը (1916-  
2003) անվերապահ յայտարարեց, թէ «նորութիւնները արուեստի մէջ  
միշտ գեղեցկութեան հայելին չեն»<sup>12</sup>:

Հրապարակախօս Վահրամ Բարունեանը ազգային արմատների  
պաշտպանութիւնը դարձրեց իր գերակայ խնդիրը, սակայն Ռոպէր  
Հատոէնեանը, յետոյ նաև Զաւէն Պիպէռեանը (1921-1984) «կարողա-  
ցան ապացուցել նորերի հայկական ‘արմատը’, գրական նոր հայ-  
եացրի, ճաշակի ինքնութեան իրաւունքը եւ ստիպել Գոչերի<sup>13</sup> ‘Ժա-  
մանակ’ ընտանեկան թերթի էջերից նախատինքներ թափող հրապա-  
րակախօս Վ. Բարունեանին փոխելու բունու, ծաղրական լեզուն»<sup>14</sup>:

Պոլսահայ մէկ այլ մտաւորական՝ Նուպար Ազարեանը (1913-1991)  
այս գրականութիւնը օտարութիւն համարեց ժողովրդի հոգուն ու գեղա-  
գիտական ճաշակին, հեռու արուեստի սահմաններից: «Այս ձայնը չէ  
երաժշտականացած, չէ դաշնաւորուած, շոնի յօրինումի կատարե-  
լութիւն, արուեստի կարգապահութիւն: Այս ձայնը կը սնանի մերօրեայ  
գրական կարգ մը տեսութիւններով, որոնք՝ ձեւի ու խորքի տարրեր դա-  
տողութիւններով կը մերժեն գեղագիտական հին տարազները բո-  
լոր...»<sup>15</sup>:

Հների եւ նորերի այս պայքարի սուր ծայրերը կոկելու, ինչոր չա-  
փով հաւասարակշռելու ուղղութեամբ կարեւոր գերակատարութիւն  
ունեցան Մարմարա օրաթերթի «Գրական էջեր»ը, որոնք խթանպուլա-  
հայ գրողների ժամադրավայրը դարձան եւ ապահովեցին գրական  
տարրեր սերունդների «խաղաղ գոյակցութիւնը»: Թերթի հիւրընկալու-  
թեան չնորհիւ էր, «...որ Զահրատեան գերարդիաշունչ ստեղծագոր-  
ծութիւններու քով հանգիստ կը շնչէր Գուրգէն Թրենցի մը, Եղուարդ  
Սիմքէնեանի մը քերթողութիւնը: Հատուենեանի արդիական պատ-  
մուածքներուն եւ արդի գրականութիւնը ծանօթացնող աշխատասի-  
րութիւններուն քով Մնծուրի կ'երգէր իր զմայլելի Արմտանը եւ գիլա-  
գրութեան իր համբուրելի վատուակին անկորուստ զանձերը կը հրամ-  
ցնէր մշտանորոգ խանդավառութեամբ մը»<sup>16</sup>: Կարեւորն այստեղ ամբ-  
իոնի առկայութիւնն էր. ընկալումը շատ չէր ուշանայ:

Խորհրդային իրականութեան մէջ, անհաշտ վերաբերմունքի արժա-  
նացան 60-70ականների իրենց առաջին քայլերն անող խորհրդահայ այն  
բանաստեղծները, որոնք դիտուեցին իրեւ աւանդարդիստներ: Սուրէն  
Աղարաբեանի (1922-1986) նման գերզգայուն գրականագէտը «Բանաս-  
տեղծութեան Ճակատագիրը» յօղուածում իր բնորոշմամբ՝ Քարուն

ամսագրի շուրջը կենտրոնացած այդ խմբին (Յովհաննէս Գրիգորեան (ծն. 1945), Հենրիկ Էդոյեան (ծն. 1940), Արմէն Մարտիրոսեան (1943-2009) եւ ուրիշներ) սկսեց մեղադրել «ճաշակ»ից զուրկ լինելու մէջ, թէ իրը այդ «...սերունդը առ այսօր արել է գործի կեսը միայն՝ մոռացութեան է տուել մնացած ճաշակը, բայց չի ստեղծել իր երգը»<sup>17</sup>: Այս հենքի վրայ նա չի շրջանցում նաեւ պոլսահայ նորագոյն բանաստեղծներին՝ ընդհանրապէս համաշխարհային գրական նոր տեղաշարժերի շրջանակը համարելով «մողայի» առժամեայ արտայայտութիւններ. «Բաւական է, որ Ֆրանսիայում յայտնուի մի ժակ Պրեւը»<sup>18</sup>, Ստամբուլուն երեւայ մի Զահրատ կամ Խրախունի, Լատվիայում հոչակուի մի Վացիետիս<sup>19</sup>, - անմիջապէս սկսում է ճեպընթաց ուստագնացութիւնը «առ դուռն սրբոյ», եւ կարդացած առաջին բանաստեղծը դառնում է արուեստի վերջին գործողութիւնը»<sup>20</sup>:

Հայրենի գրականագէտ Ալեքսանդր Թոփչեանը (ծն. 1939) թառի Մահմանները գրքում առանձին գլուխներ է նուիրել Զահրատին եւ Խրախունուն՝ հակադրուելով ժամանակի մէջ ժխտականին մօտեցող յայտնի մտայնութիւններին: Նա հանդէս է գալիս «նոր»երի պաշտպանութեամբ, նրանց իւրատեսակ կենսագիրն է, ընդգծում է ենթակայական զգայութիւններից հեռու գնահատումների անհրաժեշտութիւնը. «Այդ քննադատների (Ֆելիքս Մելոյեան, Գէորգ Հատիտեան եւ ուրիշներ - Ք.Ա.) ամենամեծ թերացումը զիտականութեան բացակայութիւնն էր, իսկ այնտեղ, ուր պակասում է զիտականութիւնը՝ ծայր է առնում «առասպելը», խորացումը նիւթի մէջ փոխարինում է միֆականացումը, բացատրութիւնը՝ զուշակումներով, իսկ աւելի յաճախ՝ չար եւ ծայր աստիճան աշառու գնահատումներով»<sup>21</sup>:

Փաստն այն է, սակայն, որ 1950ականներին եւ դրանից յետոյ իսթանպուլահայ գրականութիւնը «...այլնև հասունցած, ազնուացած, յիկուած ու տաշուած, հաստատաքայլ եւ արագընթաց կը յառաջանայ գրականութեան կալուածին մէջ՝ արուեստի պատմուճան հազար»<sup>22</sup>: Երեւանում շուտով այդ ճանապարհով փորձեցին ընթանալ Թոփչեանի «խմբի» տղաները:

Ինչ վերաբերում է իսթանպուլահայ գրական շարժման բնութագրումին, ընդգծենք, որ այստեղ շարունակում է պատնէշի վրայ մնալ շարժման առաջնորդ Խրախունին. Նրա քերթողական արուեստի իմաստասիրական ակունքները, ինչպէս նշեցինք, պէտք է փնտոել Բերգոսնի յայտնատեսութեան համակարգում (Fintuition), որն իր տեսական որոնումներում առանձնացնում էր իմացութեան երկու տարբեր եղանակ՝ դատողական եւ ինտուիտիվ, այսինքն՝ ներքնատեսական (շատերը այն կոչում են նաեւ ներհայեցողական, ներատեսական): Մերժելով դատողական իմացութեան արդիւնաւէտութիւնը՝ նա հակում է իրերի ու երեւոյթների ճանաչման նոր աղբիւրին՝ ներքնատեսութեանը (Խրա-

խունին նախընտրում էր գործածել «յայտնատեսութիւն» բառը, որը թոյլ է տալիս արուեստագէտին թափանցել իրերի ու երեւոյթների մակերեսից դէպի խորքը: «Ինտուիտիւ» ճանաչողութեան ամէնից բնորոշ օրինակը, ըստ Բերգսոնի, գեղարուեստական ստեղծագործութիւնն է:

Նմանօրինակ փելիսոփայական մեկնակէտից է ելնում նաեւ պոլահայ քերթողը բանաստեղծութեան սահմանները որոշելիս. «...Բանաստեղծութիւնը գերազանցապէս իմացական արուեստ մըն է, որ կը խօսի ուղղակի նտրին: Խ՞նչ ըսեր են Անտրէ Պրըդոն եւ Փոլ Էլիաս. «Բանաստեղծութիւնը պէտք է իր մէջ այն շափով զաղափար պարունակէ, որքան խնձորը սնունդ: Օր պիտի զայ, որ բանաստեղծութիւնը միայն գլուխով պիտի կարդացուի...»<sup>23</sup>: Խրախունին աներեր համոզում ունի, որ այդ օրը հեռուում չէ:

Բառի ընտրութիւնը կատարւում է մեծագոյն պատասխանատութեամբ, նրա իմաստային ու բանաստեղծական արժէքին հետամուտ արուեստագէտի բծախնդրութեամբ, թէեւ խորհրդանշապաշտ բանաստեղծի համար նախընտրելի կամ արհամարհելի առարկաներ, հետեւաբար՝ նաեւ բառեր գոյութիւն չունեն: Ահա թէ ինչպէս է պատկերացնում բանաստեղծական յղացքի պահը Արթօ Ճիւմպիւշեան-տեսարանը իր «Պար՝ Բառի Շուրջ» յօդուածում. «Ծնաստային ծրագրի մը կամ նախակազմուած մտապատկերի մը վրայ,- որ ոսկերիչին հնարած մոտելն է կամ շինած կաղապարը,- յարմարագոյն բառերը գտնել, նպատակայարմար կերպով շարել զանոնք տողերու ձեւով, ու յնոոյ զօղել զանոնք իրարու, անրացնել, աւելորդ մասերը մարդել, քանի մը պատշաճ ածականով փայլեցնել եւ իբր աւարտոն գործ՝ դնել հիւրընկալ թերթի մը լայնարաց պատուհանին մէջ՝ ի վայելումն «այդ կողմերը» բնակող անցորդներու աշքերուն: Անտարակոյս՝ այն տեղուանքը չեղողներուն ոչինչ կ'ըսեն այս բոլորը. ապակեփեղկին առջեւէն կ'անցնին կ'երթան անտարբեր, էջը կը դարձնեն՝ փնտուելով ուժագնդակի, ծիարշակի կամ բամբասանքի բաժինը...»<sup>24</sup>:

Եւ իսկապէս, միայն գրականութեան «կողմերը» ընակուողներին է տրուած բանաստեղծին հասկանալու շնորհը. ընթերցողից՝ պատրաստուածութիւն, գիտելիքների որոշակի պաշար է պահանջւում նման քերթուածի ներքին ծալքերի ու ասելիքի խորութեան մէջ թափանցել կարողանալու համար:

Խրախունու գրականութեանը հետամուտ ընթերցողի համար դժուար չէ նկատել, որ նրա ըմբռնումները ժամանակի ընթացքին գրեթէ փոփոխութիւններ չեն կրել: Նա ունի գեղագիտական յստակ առաջարութիւն, որին հաւատարիմ է սկսած հեռաւոր 1964ին լոյս տեսած առաջին՝ թար կաթիւներ գրքից մինչեւ 2007ին լոյս տեսած Հարցարան ժողովածուն: Նա այն բանաստեղծներից չէ, որոնց հասունութիւնը չափում ենք այս կամ այն ժողովածուի մուտքով:

**Խորհրդանշաններով** տպաւորելու արուեստագէտի առաւելութիւնն աւելի առարկայօրէն պատկերացնելու համար բնագրական վերլուծութեան ենթարկենք դեռեւս 1963ին գրուած ծրագրային «Լեռն ի Վեր» քերթուածը:

«**Ընդհանրապէս,** հայ ընթերցողին դժուար է զարմացնել Արարատի մասին գրուած ստեղծագործութիւններով։ Դրա արտայայտութիւններն այնքան շատ են, որ գրեթէ բացառելով մրցակցութեան հնարաւորութիւնը, միաժամանակ գայթակղութեան քար են դառնում բանաստեղծների համար, ինչի արդիւքնում երկի մէջ «անիրամեշտ բոցը փոխարինում է բենգալեան կրակներով»<sup>25</sup>։ Իսկ եթէ Խրախունին յանդգնել է մօտենալ նիւթին, ուրեմն կայ նոր ասելիք, կայ գեղարուեստական ներզգացողութիւն։

Ճիւմպիւշեան-Խրախունին յետպատերազմեան շրջանի խթանպուլահայ գրականութեան սկզբունքների մասին շարադրելիս չափաւոր մօտեցում էր պահանջում ազգային նիւթին. «Զուսպ ու կշռուած ըլլալ ամէն նիւթի մէջ։ Ազգասիրութիւնը շղրծել հնչեղ ու փայլուն խօսքերու կամ տողերու մէջ, մանաւանդ շահագործումի նիւթ շղարձնել նուիրականացած ազգային, կրօնական եւ պատմական ըմբռնումներն ու խորհրդանշանները»<sup>26</sup>։

Բանաստեղծութիւնը հայրենասիրութեան բերած ներքին տառապանքից ձգտում էր պատագրուած տեսնել նաեւ Սեւակը՝ հայ բանաստեղծներին մեղադրելով, որ պարզապէս թերագնահատում էին ընթերցողի՝ մտաւոր բարձր զարգացածութիւն ունենալու հնարաւորութիւնը. «Այս «մեր»ի, «հայկական»ի անվերապահ գովերգումը այսօր էլ մեր բանաստեղծութեան խոցերից մէկն է. Մասիններն ու Արագածը եթէ լեզու ունենային՝ վաղուց էին որոտացել. «Հանգի ստ բողէք մեզ»։ Հրազդանը, թերեւս, հենց այդ է անվերջ գովզոպում»<sup>27</sup>։

«**Լեռն ի Վեր**» բանաստեղծութեան մէջ, ինչպէս Դանիէլեանն է նկատում՝ «չափի, միտումի սրափ եւ ներքարոյց պատկերումը ապահովել է խօսքի պացը, ուր յաղթահարուած է մեզ քաջածանօթ ազգայնականութեան յաճախանքը», Խրախունին շրջանցում է աւանդական մօտեցումները եւ ընկնում փիլիսոփայութեան, խոհի հզօր հոսանքի մէջ եւ «ուղղակիօրէն շարունակում է թումանեանական աւանդոյքը»<sup>28</sup>, իրական մրցակցութեան գնալով միւս մեծերի՝ Յովհաննէս Թումանեանի (1869-1923), Աւետիք Խաչակեանի (1975-1957), Յովհաննէս Շիրազի (1914-1984), Սիլվա Կապուտիկեանի (1919-2006) հետ։

Բանաստեղծութեան՝ առաջին հայեացքից «սովորական» բնոյթի վրայ է սեւեռում ընթերցողի ուշադրութիւնը գրականագէտ Գեղամ Սեւանը (1926-1991) եւ միաժամանակ զգուշացնում այդ թուացեալ

տպաւորութիւնից, «որ ուշիմ ընթերցողին յուշում է նրա անմիջական, թէկուզ քարուն միտումը, առանց նոյնիսկ հասցէի ու անուան»<sup>29</sup>:

Առարկաների հմուտ խաղարկումով մեր առջեւ պարզւում է սրբազան լեռան բնութագիրը՝ որպէս գոյատեւման, մաքառման, ազգայինի խորհրդանիշ: Թւում է, թէ ընդհանուր կերպով է ներկայացուած պատկերը. քերթուածը մնում է բնութեան եւ մարդու փոխարաբերութիւնների ծիրի մէջ, ինչը թոյլ է տալիս բանաստեղծին ընկալելի լինել աշխարհի այլ ժողովուրդների համար եւս: Այս իմաստով բնութագրական է բանաստեղծուհի Հիլդա Գալֆայեան-Փանոսեանի (ծն. 1942) խօսքը. «Արդարեւ, քերթուածը իր այս ընդհանրական իմաստով կընայ հաւասարապէս խօսիլ ոչ միայն Հայ ընթերցողին, այլ նաև Շափունացի, Մերսիկացի, Ափրիկեցի եւ այլ ընթերցողներու ալ, որոնցմէ ամէն մէկը վստահաբար պիտի մտածէ իր Ֆումիեամային, իր Փոփոքաբէփէրին, իր Քիլմանժարոյին մասին, սակայն եւ պիտի լեցուի՝ նոյն բանաստեղծական ապրումներով»<sup>30</sup>:

Իրականում, թրքական միջավայրի առթած զգուշաւորութեան պայմաններում, սահելով դէպի խորհրդանիշների «փրկարար զիրկը» եւ ապաւինելով «անոնց բազմիմաստորեան»<sup>31</sup>, քերթողը բացայացտում է ոչ միայն լեռան իմաստը մարդու համար, այլ նաև լեռան հանդէպ մարդու կեցուածքը: Ոչ միայն լեռն է, որ վերլուծումի է ենթարկւում, այլ նաև լեռան տէրը՝ հայութիւնը: Այս առումով մի դիտարկում կատարենք. կարծես հակադիր ծայրաբեւոներում են գտնւում անտարբեր մարդն ու իր քմահաճոյքներով մեր առջեւ կանգնող լեռը.

Ենոք նախկին դշխոյ մըն է ծերացած  
Հարուստ - տկար - առանձին  
Հոգին կ'ուզէ - մահիկն իբրեւ ծամակալ  
Ճիւնասպիտակ իր մազերուն կ'անցընէ  
Հոգին կ'ուզէ - կ'առնէ արեւն իբրեւ բազ  
հերատ զիխուն կը դնէ ...

Ան կ'ուզէ որ  
Միշտ դարպասեն իրեն շուրջ

Մինչեւ մենք  
Կը յօրանջենք լեռն ի վեր<sup>32</sup>:

Դժգոհ դարաւոր համակերպումից, սովորական դարձած գրական լալկանութիւնից՝ լեռը անընդհատ կամքի, ուժի, վճռական քայլերի է սպասում, բայց մենք, դարպասելու փոխարէն, ձեռնածալ յօրանջում կամ անզօր հառաջանքներ ենք արձակում:

Լեռան խորհուրդը հեղինակը ի յայտ է բերում շատ անսպասելի, բայց հատու պատկերներով. այն մերթ «անկեալ Աստուած մըն է», որ

«մարդոց զիշտուն քար կը քափէ», մե՛րթ ծերացած դշխոյ, որ երբեմն մահիկն է իբրեւ ծամակալ մազերին անցկացնում, երբեմն էլ արեւն է իբրեւ թագ զլիսին առնում: Մեր կարծիքով, մահիկը խորհրդանշում է Թուրքիայի առժամեայ գերիշխանութիւնը լեռան վրայ, իսկ արեւը՝ Հայութեան յորդ սիրոյ եւ իրաւունքի վկայութիւնը: Սա համակում է մեզ խորունկ ջերմութեամբ դէպի բանաստեղծը, որը «սրտի խօսքը» ուղիղ իմաստներով մեզ հասցնելու բանաստեղծական «գիւտ» է արել:

Սակայն ամէն բանից առաջ լեռը նստած է մեր մէջ՝ իբրեւ էութիւն, իբրեւ իրականութիւն, իբրեւ առասպել: Նրա տիրական ուժը մեզ հետ է ամէնուր. որքան հեռանում ենք, այնքան ընդգծւում է նրան մեր պատկանելիութիւնը. իսկ մօտենալիս աւելի խորն ենք զգում մեր ինչ լինելը:

Այս այն լեռն է

Որմէ որքան կը հեռանանք այնքան կը զգանք թէ իրն ենք

Որուն որքան կը նօտենանք այնքան կը զգանք թէ ինչ ենք ...<sup>33</sup>:

Բայց միեւնոյն ժամանակ այն դարձաւ զոհարերման սեղան, երկնումի վայր: Խորհրդաւոր չէ «երկնումը». մեր կարծիքով, այն 1915ից յետոյ ժողովրդի վերյառնումն է, յարութիւնը, ապրելու նուաճած իրաւունքը՝ «մորթուած աղաւնիներու» պատկերով, որոնք կարծես Ցեղասպանութեան ժամանակ մորթուած երեխաներն են:

Ահա այսպէս, Աղէտից շուրջ լիսուն տարի անց, առաջին անգամ պլյարնակ քերթողը խօսում է կատարուածի մասին, գեղագիտական գնահատման ենթարկում այն եւ ընթերցողին բերում համոզման, որ կարելի է այլաբանութեամբ տալ նաև գրեթէ անհնարինը իր պարագայում: Եւ լաւ է, որ նիւթը մերկապարանոց չի ներկայացւում, սքողուած է, ձերքազատ «աժան և հնչեղ»<sup>34</sup>, ինչպէս Չարենցն է նայիրիի առիթով նշում, «չամիչի պէս գործածական դարձած»<sup>35</sup> խօսքերից, ինչն աւելի գրաւչութիւն է հաղորդում քերթուածին:

Այստեղ է հենց բանաստեղծի ուժը:

Չորս ու կէս տասնամեակ անց Խրախունին նորից է ձեռք զարկում լեռան խորհրդանշական նիւթին, նոյն՝ ազգայինի ներթաքոյց ծալքերի բացայայտման նշանառութեամբ, սկզբունքներին հաւատարիմ, սակայն ոչ նոյնական՝ իմաստների հետապնդման տեսանկիւնից: Թէպէտ քննուող «Ճեպանկար» քերթուածում (2008) ոչ մի անգամ «լեռ» բառը չի նշում, բայց հմուտ նկարիչ-քերթողի վրձնահարուածները ստիպում են տեսնել Մասիսների ուրուագիծը.

Խրաբ գրկած երկու անկիւն  
վրան ամէն հազուստի  
որ քովի է լոկ մորթիդ պէս,  
լուսապայծառ ու քրտնաբոր ճակատի,  
Ծողի բոնած լուսամուտի՝

սառած օդով տաք շունչի մը ակնկալ  
կամ տրոփիւն բորբ սրտի...<sup>36</sup>:

Յաջորդող տողերում, պահելով լեռան խորհուրդը, պատկերը մեզ  
միաժամանակ առաջնորդում է դէպի Միծեռնակարերդի բարձունք,  
ուր երկինք է միտում երկու՝ Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստան-  
ների խորհրդանշական կոթողը.

Երկու պարզ գիծ, երկու անկին  
անխօնի իրար զօդուած  
Անխախտելի խարիսխ բռնած  
երկրի խորքն յաւերժական որպէս կոթող վեր ցցուած  
լուսագծեալ երկու տեսիլք կամ հրաշք...<sup>37</sup>:

Եթէ «Լեռն ի Վեր»ի վերջին հատուածը ազգային խորհուրդը վերա-  
նուածելու, ինքնաճանաչման հասնելու ակնարկ է՝

Այս լեռը մեծ  
Անմահութեան սանդուխն է  
Ու ես կամաց - երկիխած  
Կը բարձրանամ լեռն ի վեր<sup>38</sup>: Ապա, «Ճեպանկար»ում ինքնաճա-  
նաչման լրումին հասած, բարձունքը նուածած բանաստեղծը դէպի նոյն  
ճամբան է ուղղորդում նաեւ նորահաս սերնդին.

Եթէ ինձի հարցնեք՝  
Մեր մանուկներն այրուրէնեն ալ առաջ  
Պէտք է սորվին ճնպանկարն այս արագ...<sup>39</sup>:

Բանաստեղծութիւնն աւարտւում է, բայց ընթերցողի՝ խորհրդա-  
նշանների մեկնութեան փորձերը նոր իմաստների յայտնաբերման նոր  
հորիզոններ են խոստանում: Այսինքն՝ գրասէրը հնարաւորութիւն է  
ստանում բանաստեղծական գիտի շարունակողը դառնալու: Այս ա-  
ռումով բնորոշ է Դանիէլեանի գնահատականը. «Զարեհ Խրախունին  
մեր այն զտարին ինացական բանաստեղծներից է, որոնց համար ա-  
սում են, թէ նրանց ընթերցողները ներբնապէս արդէն բանաստեղծ են  
զգում իրենց, որոշակի նախապատութեամբ «ընտրեալներ» են»<sup>40</sup>:

Ամփոփելով առարկայական խորհրդանշապաշտութեան կէս դարը՝  
նկատենք, որ շարժումը ժամանակի ընթացքին կարողացաւ բանաս-  
տեղծական դպրոցի արժէք ձեռք բերել եւ ունեցաւ հետեւորդների մեծ  
բանակ ոչ միայն սփիւռքահայ շրջանակներում՝ իրմա Աճէմեան-Թո-  
քատ (1936-1990), Գալֆայեան-Փանոսեան, Գարակիօզեան, Արմենուհի  
Թերզեան (1910-1992), Գալուստ Խանենց (1910-1998), Արսէն Ճանեան  
(ծն. 1938), Իգնա Սարըասլան (ծն. 1945), այլեւ Հայաստանի մէջ՝ Յով-  
հաննէս Գրիգորեան, Հենրիկ Էղոյեան, Արտեմ Յարութիւնեան (ծն.  
1945):

Շրջելով բանաստեղծական քարացած աւանդոյթները՝ պոլսահայ նոր քերթողութեանը յաջողուեց յետագիծ ձգել հայ բանաստեղծութեան ընդհանուր ուղղութեան վրայ եւ դառնալ ի. դարավերջի ուշագրաւ երեւոյթներից մէկը:

ՏԱՅՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- <sup>1</sup> Համայնապատկեր Հանրապետական Շրջանի Խսթանպուլահայ Գրականութեան, Խմբ.՝ Վ. Կոմիկեան, Վ. Սովակ, Ռ. Հատուէնեան, Խսթանպուլ, Հրատ. Արամեան Սանուց Միութեան, 1957, էջ 3:

<sup>2</sup> Թէպէտ Բարձրավաճքը երկար կեանք չունեցաւ (1922ի Յունուարից մինչեւ Յունիս, ընդամէնը՝ 5 թիւ), առկայն իր շուրջ Համախմբեց գրական ու մատորական արդիւնաւոր ուժերի՝ Զարեան, Թէքէնեան, Պէրպէրեան, Օշական, Գաւաֆեան:

<sup>3</sup> Համայնապատկեր, էջ 3:

<sup>4</sup> Եղիշէ Զարենց, Երկերի Ժողովածու, Հար. 6, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատ., 1967, էջ 413-414:

<sup>5</sup> Արթօ Ճիւմալիչեան, Նշմարներ Միւս Երեսէն, Խսթանպուլ, 1991, էջ 75:

<sup>6</sup> Ռոպէր Հատուէնեան, «Համառօտ Ակնարկ Խսթանպուլահայ Գրականութեան Վրայ», Ժամանակակից Խսթանպուլահայ Գրողներ, կազմեց՝ Կարօ Արրահամեան, Ա. Հտր., Անթիլիաս, 2004, էջ 252:

<sup>7</sup> Պարուր Սեւակ, Երկերի Ժողովածու 6 Հատորով, Հատոր 5. Գրականագիտութիւն, Թենագատութիւն, Երեւան, «Հայաստան» Հրատ., 1974, էջ 407:

<sup>8</sup> Սուրէն Դանիէլեան, Զարեհ Մրախունի. Բանաստեղծութեան Ազատապրումը, Ա. Էջմիածին, 1999, էջ 143:

<sup>9</sup> Թորոս Թորանեան, Խսթանպուլահայերը Կը Կանչեն, Խսթանպուլ, 1997, էջ 13:

<sup>10</sup> Կամ/Հանդէս Վերլուծական, թիւ 3-4, Փարիզ-Պութըն-Թորոնթօ, Դեկտեմբեր, 1986, էջ 15:

<sup>11</sup> Օ. Պ. Բարուեան, «Խսթանպուլահայ Արծակագիր Գրագէտներ», Շողակաթ Տարեգիրը 1973 / Մ. Խաչ Խարեզմանուց Պատրիարքութեան Հայոց Թուրքիոյ, Կրօնա-Բարոյական Ծ. Պատմա-Բանասիրական, Խսթանպուլ, 1974, էջ 6-25:

<sup>12</sup> Նոյն:

<sup>13</sup> Խոսքը Խսթանպուլահայ Գօշ ընտանիքի մասին է, որ 1908 թուականից հրատարակում է Ժամանակ օրաթերթը:

<sup>14</sup> Դանիէլեան, էջ 108:

<sup>15</sup> Նուևար Ազարեան, «Խսթանպուլահայ Բանաստեղծութիւնը», Հանդիպումներ, Խսթանպուլ, 1996, էջ 22-23:

<sup>16</sup> Մաքրուհի Ցակորեան, «Մարմարայի Գրական էջերը», Ժամանակակից Խսթանպուլահայ Գրողներ, էջ 47:

<sup>17</sup> Սուրէն Աղաբարեան, XX Դարի Հայ Գրականութեան Զուգահեռականներում, Գիրք II, «Սովետական Գրող» Հրատ., Երեւան, 1984, էջ 14:

<sup>18</sup> Ֆրանսիացի Հեղինակ (1900-1977):

<sup>19</sup> Հատիկիացի Հեղինակ (1933-1983):

<sup>20</sup> Աղաբարեան, էջ 12: Խոսքը վերաբերում է Փրանսիացի գերիրապաշտ բանաստեղծ Ժաք Փրեւէրին և լատվիացի Օժարս Վայինեսիախին, որոնք մեծ ազդեցութիւն են ունեցել Հայրենի բանաստեղծութեան նորագոյն զարգացումների վրա:

<sup>21</sup> Ալեքսանդր Թոփչեան, Բառի Սահմանները, Երեւան, «Սովետական Գրող» Հրատ., 1978, էջ 64:

- <sup>22</sup> Հիլտա Գալֆայեան-Փանոսեան, Պոլսահայ Նոր Բանաստեղծութիւնը, Անթիլիաս, 1998, էջ 102:
- <sup>23</sup> Ճիւմպիւշեան, Նշմարներ, էջ 74:
- <sup>24</sup> Արթօ Ճիւմպիւշեան, Անդրադարձումներ, Խմբանպուլ, 2004, էջ 75:
- <sup>25</sup> Աղարաբեան, Գիրք II, էջ 26:
- <sup>26</sup> Ճիւմպիւշեան, Անդրադարձումներ, էջ 184:
- <sup>27</sup> Սեւակ, Հատոր Հինգերորդ, էջ 61:
- <sup>28</sup> Դանիէլեան, էջ 59:
- <sup>29</sup> Գեղամ Սեւակ, «Ժամանակակից Սփիւռքահայ Գրականութիւնը», Բ. Հատուած (պոեզիա), Թնդադատական Տարեգիրք - 1985, Երևան, 1985, էջ 173:
- <sup>30</sup> Գալֆայեան-Փանոսեան, էջ 179:
- <sup>31</sup> Նոյն, էջ 174:
- <sup>32</sup> Զարեհ Խրախունի, Քար Կաթիլներ, Խմբանպուլ, 1964, էջ 18:
- <sup>33</sup> Նոյն, էջ 19:
- <sup>34</sup> Գալֆայեան-Փանոսեան, էջ 179:
- <sup>35</sup> Եղիշէ Զարեհ, Երկերի ժողովածու, Հար. 5, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ. Հրատ., 1966, էջ 272:
- <sup>36</sup> «Սուրէն Դանիէլեանի Անձնական Ֆոնդ», թիւ 193, «Ճեպանկար» բանաստեղծութիւնը՝ «Նկարահանդէս» շարքից, 19 Հոկտեմբեր, 2008 (ձեռագրերը գտնվում են «Սփիւռք» Գիտառասումնական կենտրոնում):
- <sup>37</sup> Նոյն:
- <sup>38</sup> Խրախունի, Քար Կաթիլներ, էջ 19:
- <sup>39</sup> «Սուրէն Դանիէլեանի Անձնական Ֆոնդ», «Ճեպանկար»:
- <sup>40</sup> Զարեհ Խրախունի, Տօնազանգ, Երևան, 2007, էջ 4 (տե՛ս՝ Ս. Դանիէլեանի առաջարանը):

#### OBJECTIVE SYMBOLISM:

ZAREH KHRAKHUNI AT THE SOURCE OF THE MOVEMENT  
(ON THE OCCASION OF THE 50TH ANNIVERSARY OF THE MOVEMENT)  
(Summary)

KNARIG ABRAHAMIAN  
spyurksd@netsys.am

The article highlights the novel trend in post World War II Western Armenian literature which was coined as objective symbolism.

The author notes that the roots of this movement are to be found in European literature, particularly French poetry (Paul Eluard, Luis Aragon, André Breton, Jacque Prévert) and the philosophical works of French philosopher Henry Bergson. The movement penetrated Turkish poetry too. Turkish poets like Orhan Vely, Oktay Rifat and Jevdet Anday were influenced by this movement, which subsequently influenced young Armenian Istanbul poets too, specifically Zareh Khrakhouni, who became a champion of this school, gave impetus to the movement and had an impact on its Armenian track for some 50 years.

The author argues that, though it was Western at the beginning, the Istanbul Armenian poets found some of its poetic characteristics in early 20th century Western Armenian poetry, which made it sound a natural continuation of that early period's poetic output.

Khrakhouni is considered to be the leader and the theorist of this movement, which had an independent development in Soviet Armenia led by Baruyr Sevag. The author notes, however, that in both literary spaces this movement was not readily accepted by a number of literary critics.

